

փաքի Գաղղիոյ ըմբռնական Անգղիմիային մերկայացըմն Միթիթար Հերացոյ «Միթիթարութիւմ շերմամ» գրոց գաղթ թարգմանութիւնը : Յարգը-բանասէր բժիշկը արդէն վերջինս ծոյն մեր մաթմի հեղինակին վրայ փարիզու կամեառականաց ժողովին մէջ ծառայութիւնը Է :

— Նըկաստամի հայ գաղութը կը փափագի հայերէն օրաթիւր մը հրատարակել : Ազգային լեզու մ զգալի կիրպող կ'ոյնջառայ մեր հնդկաբնակ գաղութին մէջ . ամշուշտ այս ցաւալի կ'անդամեմ մեծ դարման կ'ըլլայ ծոյն լրագրի հրատարակելիւմ :

— Օտարազգի թիրիթերու մէջ կը գտնուին Հայոց սրբազան պատմութեան ու ծիսակամի վերաբե-րեալ հետեւեալ յօդուամերը :

— Terre Sainte (Փարիզ) . Տարի ԺԶ, Թի 9. — « Մ. Երսպիդիտոս Հայ Մարտիրոս » . — Bérangier Th. կը գրէ սոյն վերագրող յօդուամը : « Մ. Երսպի-դիտոսի Երուզղը » ինչպէս մեռի իւր ընկերաց՝ Նշա-մակուած է լատին վկայարարութեան մէջ արդիւի 16ին . Պատմութիւնը զինքը Շամթածիկ զոհին մէջ կը գտէ . և ամուսն իսկ Expeditus (հրազանս, թիթեազէն) կ'ակնարկէ թիթեազէն զուռը . մար-տիրոսութիւնը մնամ Մ. Պոլիտոսի, ի Միլիտիմէ կատարուած կը Նշանակուի . սրբոյս հետ կը յի-շուիմ տասնութինգ ընկերք . « ի միմ աւոր պա-կեալք », և այլ երեք բարեպաշտ կամայք :

Յարեւմտոս Հայ սուրբը պաշտպան է ստիպա-ղակամ զիպտոսոց, և այս իւր երազանաս ա-մուսն պատմութեան . ինչպէս որ միշտ սովորական է . այսպէս Մուրք Նիկողայոս, Մուրք Միմաս, Մուրք Յարգիս : Մ. Երսպիդիտոսի պաշտօնը որ մարտի-

րոս է և « զօրավար շամթածիկ զոհին » զխաւո-րապէս կը տեւէ ի Գաղղիա, այսպէս ի Պէտաւ, ի Լուրտ, ի Մարսիլեա :

Dublin Review (Լոնտոն)՝ Թիւ. 248. — « Նիսա-կամ մատիւմը յոյն Նիկիցու » . — Յոյժ շահեկան գրուած մը Kent W. H. ստորագրութեամբ . յո-րում կը շօշափէ ծիսական լեզուաց խնդիրը . ա-ռաջնակարգ կը համարուի յուսմարեմը ասորերէ-նը և լատիններէնը , որոց վրայ աւելցամ յետոյ դիտին . Եթովպերէնը, հայերէնը, սլաւոն . այս վեր-ջիններուս վրայ կարեւոր ծամթութիւններ կու տայ : Եր խօսի դարձեալ արեւելեան ծիսից գաղա-զան փոփոխութեանց վրայ , յօդուամը ծիսի է մա-տիւնագիտական յիշատակութեամբ այս ընգար-ծակ միւթիս :



ՆԱԲԱԿԱՆԻ

Նիւ-ԻՍԼԱՄ . ՆԱԲԱԿԱՆ . — Միզմէ ամկախ իմէ իմէ պատմութիւնով որ կրծայ գուշակուիլ Զեր և այլ արտասանմանի թիրիթերու հասցէն կարող չինք ծամուցանելու , այս մասին ամշուշտ դուք և արտասանմանի թիրիթեր մերողամտ կ'ըլլաք « Բազմալիպ » ք :

Նիւ-ԻՍԼԱՄ . ՆԱԲԱԿԱՆ . — Միսուամի մասին աղբ մամակագրութիւններ մեզի հետ չըլլա-լով , տարակոյս չկայ որ Զեր մամակը պիտի չնասկնայինք . կը խնդրուի որ « Բազմալիպ » ք և մեր Տպարանի վարչական գործերն իրարու հետ չշփոթուին :



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երեւ. Հ. Մ. — Հայ ուսանողք	393
ԹՈՐՈՍԵԱՆ Հ. Զ. — Ատոմիսմը մահաւանդու-թեան ժամանակն	396
ԵԹՐՈՍԵԱՆ Հ. Մ. — Անկորն	401
ՂԱԶԻԿԵԱՆ Հ. Ա. — Միթիթար	406
Երեւ. Հ. Մ. — Համը և իրենց ստուգաբա-նութիւնը	409
ՄՈՒՇՈՐԻ Զ. — Վ. Պոլսէն Անկիւրիա թրգմ. ԱՐԱՆԶԱՄԵԱՆ Հ. Ե.	411
ԽԱՆԱԹԵԱՆՑ. — Մարաքա ՄՈՒՐՈՐԱՅԻ	413
REVUE DES REVUES. — Ընդդիմայ մաւազեա-ցութիւն	419
ՍԻԼԻԱԻ ԲՐԻԿՏՈՒՄ. — Կարապ. Շթաքարն և այլն	423
ՍԱՐԵԱՆ Հ. Մ. — Մագմիսական քուս	424

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

ՂԱԶԻԿԵԱՆ Հ. Ա. — Թուրքիայից . Դիմիրճեան Դիմիրճի . Բամաստեղութիւններ	427
ՍԱՐԵԱՆ Հ. Մ. — Ազգագրական Համգէս	427
ԶՐԱԶԵԱՆ Հ. Զ. — Բամաստ	428
ՅՈՒՆԻՆԻԱՆԻՆ . — Վերջին ողջոյն առ ազատն զինեղի 1848 . թրգմ. ՏԻՐՈՍԵԱՆ Հ. Ա.	430
ԲԱՄՍՄԱԶԵԱՆ Հ. Զ. — Պատասխանիք	431
ԵՐԵՄ. Հ. Մ. — Հաճախ Հաճախեց . Ամահիտ . Դոր կիտմ . Մասիս . Զամրագիտակ . Բիւրակմ . Մշակ . Տարաք . Զարաքական մալիս	434
Ազգային արձագանգ	438
Նամակամի	439
Նամակամի	440

Պաշտօնական Յայտարարութիւն Ազգային Պատրիարքարանի

ԸՍՑ կտակի բարեյիշատակ Յովսէփայ Իվմիրեանի՝ Գրական Կոմիտէի անդամի և Հրաւերէ պատմութեան Հեղինակներն ու բանաստեղծները, որ՝ երբ Ազգային Պատրիարքարան և Պատմութեան վերաբերեալ որ և է աշխատասիրութեամբ կը փափագին մասնակցել Սահակ-Մեսրոպեան գրա-կան մրցման , փութան իրենց երկատիրութիւններն յուշարկել մինչեւ յաւաքիկայ 1900 տարուայ Յունիստի մէջ առ Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հայրն ի Կոստանդնուպոլիս :

Տպագրի երկատիրութիւններն Հարկ է որ երեք օրինակ լինին , իսկ ձեռագրերն մէկ օրէ-նակ , որք ըստ կանոնի եւ չեն զարձուիր :

Կոստանդնուպոլիս 16, 80 րոյս 1899.

digitized by

A.R.A.R. @ ՊԱՏՐԻԱՐԽԱՐԱՆ ԿԱՅՈՑ